

Հետոսներցից թէ ճարտառանութիւնը, թէ փիկիս-սովորութիւնը եւ թէ պատմութիւնը — իւրաքանչյանը ունին իրենց յաստկ քանակածուեցած թիւննունը: Ազգաւան էլ անբաժան կապ ունի բանաստեղծական երգութիւններին իւրոք մասնակիութեալով — արձանագրական, նկարչական եւ ճարտարապետական: Բանաստեղծութիւննը մը երեւակայութեան հուրն է, մը նուրոք զայցմանների եւ մը բոլոր ներքին աշխարհի յօւզմանների ու խռովացյալ մըրիդը, ինդութեան եւ զմայլման յայտարարութիւն:

Անցնենք Սմբատ Շահազիդի կեանքին եւ
գրտկան գործունէութեան:

Ծովագրեր. ԳՐԻԳՈՐ ՌԱԶՍՈՅՆԵԱՆ



Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ԳՐԱԴԱՎՈՅՑ ԳԵՂԱՋԻ ԳԵՂԱՋԻ ԿԵՐՊԻ ԿԵՐՊԻ ԳԵՂԱՋԻ

Կրբեւ լըացցիչ մասն թժիշէ Յարութիւն
ղետան պէյի կենսագրութեան, զոր հրատարա-
կած եմ ժամանակին, (Տես «Հանրէ Ամսօթայ»,
1896, թիւ Քետրուարի, էջ 47.) կարերու կը
ամարքի Ենթայացաւնելի անդր մեկ քամի նա-
մակները, որոնց առիթ ունեցայ ծանօթանալ
այ օրերս, շըրհիւ Հ. Խաչակը Ա. Արապիեանի
երբ կ'այցելէի Օրթագիւղի Անտոնեան Միաբա-
նութեան Մատնեագրարակ:

Այս նամակներէն երկուքը մժապէս կարեւոր են, որովհետեւ կը յայտնեն թէ զիտան զէյ եղած է Ատենապիտա Հոգաբարձութեան Բանկայի թիվ 11. Յակուբա չիւանոսանօսին:

1854—57 տեւած ըլլալու է, անոր այդ
պաշտօնավարութիւնը, որով հարկաւ մեծ բա-
րեկարգութիւններ բրաւ հնե:

Ամենէն կարեւոր բանը զոր ըրած է, այն է
որ Հիւանդանոցի պարտօնին մեջ մեռել թա-
ղելու ցուրտ եւ վատառողջ սովորութեան ընդ-
դիմացած է, եւ յաջողած, թէեւ ուշ, բառնայ
զան անկէ:

Այս առթիւ է, որ այն ատենի Հայ կա-
թղիկներու Պատրիարք Հ. Կիկողյան կախուան
վարդապետն ուղած է Նա երկու նամակ, որոնց
առաջինը Հայատառ թուքերէն, գրուած է
1899 օգոստոս 19ին, եւ է Տետեւեար:

Φηρωπηκηιას

“Ակամաթիւ է Թէնտիմ.”

Ըիմովյէ քառար սուրբ Յակօր նամ մահա-
ին այլութինտէ պազր Փամփէեա չենառէւիոնն

աւէն իթմ զըմնտա, մէպիւր մահալին մէմուրանսան բուզամթ թահալի թափա կէօմոնիրմիւշ տիրէւք, շաղլէ քի վարպէթ մուռոր թափ ու մահալ պիր մէպրըւք սիփաթընա կիրամ տիր, պու հալ իսկ ու մահալի իխտաց թաէն էնիմ սէվալպէն սիրէթինէ պիլ աքս վէտ մուզպիրի օմանապանա քաթին նապար, նև իխտանիթէթ ն էն մետէնիթէթ ն նասագէ վէտ նէ հիքմէթ մաւափր օրսպիրի. Զինքի տիր Եղուէկր ինչ պիր մահալու կիրամթ իսումէլքինին մազպաթը քիւլին օրուողին իշ տիրն եօք. Պինայէն ալէ մէնիլի պատէլ միզեթէք քի միւրալու ու թէնալոզն տէի քի մէնի զըմնտա, պի իթ տիփաք քարար վէրմիշ տիր քի, պունտան պէցյու մէզքիւր մահալու հիմ պիր ճէնաղէ մինպամթ կէօմլումէմսի վէտ պու քարար զաթր սէնայէթէթինի վասիթա ալինէրի ինչ միլլէթ մէնիկին իխտան վէտ թաստիթէթինի թահալի իսում պալընտա իշարէ ճէսարէթ քրլու մըշ արք է գիւնտիմ:

Քաղաքա, 15 Օքտոբեր 1855:

ԴՐԱՄ . ՊԵՏԱԿԱՆ

Սցյ նամակաւ որեւէ արդիւնք մը ձեռք
չի բերելով, զետան ոյէյ տարի մը եւ աւելի
յետոյ՝ 1856 Գեկանեմբեր 28ին կը գրէ եր-
կրորդ մը քիչ մը խիստ, որ էր այս:

Առ վեհափոյլ է գերպարոյք Տէր
Տէր Նիկողոյս Հրդոց Ա Կայունեան
Պատրէբբի Հայոց Հ-Ծննդիքից :

“ Ա և մասի պայծ եւ գերապայծ առ Տէր
Մինչեւ հիմայ ըստ խնդրյ ու մանց ազգայնոց
սուրբ Թակորայ բակին մէջ հանդուցեալին կը
թառուեկի :

Այժմ ինամստարաց ժաղկվը կը հարկադրի ծանուցանել աղքային ժաղկվին, որ յայս հետո չի պահի կնայա զի՞ւթիլ. եւ առաջ գերեզման որոյ եւ իցէ Հանդուցելը, որոյն հետեւ այ թաղման տեղու չի մնաց բավական ակ բակը դեկեզմանով ծածկուած ըլլարով:

Պէտքառ սուրբ Յսկին

28 Դեկտեմբեր 1856

Խոնարհ ծառայ

ՊԵՏԱԿԱՆ

Այս նամակէն վերջը, քիչ մը տան եւս
կը շարունակէն թաղել, բայց 1858ին վերջնակա-
նապէս կը փոխադրեն Շիշլի:

Հասունեան եւ Հակահասունեան վէճբրո
միջոցն, թէիչ զետանեան թունդ Հակահա-
սունեան մը, փափաքելով տեղի ունեցած ազ-
գադաւ առ ազգակիրածան վէճբրով վերջ մը
դնել, հայկական եկեղեցոյ հետ ալ մո-
թիւն մը թեեւս ձեռո պետք ասսական,

1868 ԳԵԿՍԵՄԲԵՐ ԶԻՒ՝ կարգ մը հարցումներ պարունակող գիր մը կ'ուղղէ խասդիղի քարոզիչ ներկուսէն Եպիսկոպոս Վարժապետանի (յետոյ Պատրիարք կ. Պօլաց):

Պետառնեանի այդ խիստ շահեկան գրին օրինակը, կը պահպէր Ընտոնեան Միաբանութեան վանքի դիւանին մէջ, բայց կար հոն ներսէն Եպիսկոպոսի տուած շատ կարեւոր պատասխանը, իր խսկ ճեռքովը գրուած, որ կը կրէր 1868 ԳԵԿՍԵՄԲԵՐ 10 թուականը եւ էր հետեւալը:

Առ լիւնափայշ Պատուա պէյ
օրինակնեամբ և յարակածը

Վահմափայլ Ազգաւոր Պէյ

Մեծաւ բերկութեամբ ընկալայ Զեր ՄԵծապատուութեան Գեկսեմբեր 2 ամամթուով առ խո ուղղած պատուական գիրը: Թէ պատեւ ես տրուպէ եմ ամենայն եկեղեցական Համաստեանայց Ա. Եկեղեցեսոյ, ասկայն մեծ ցան է ինձ՝ այս համազգի եւ համարիւն Եղանար բաժանումը: շատ մեծ պատասխանատուութեան ենթարկուած են այն մէնիք, որ անտեղի պատճառներու համար այս պատուական Հայ Ժողովուրդը ման ման բաժանեցին, եւ յետքանակելոյն միութիւնը որ ըստ որի այնքան գժուարացոցին, որ գրեթէ անհարութեան տարին:

Զեր Հարցմանց պատասխանելով կը յայտնեմ թէ:

Ա. Հայ Հռոմեական Համարակութեան եկեղեցական իշխանութեան կողմանէ տեղի ունեցած փոփոխութիւնը եւ զանազան եկեղեցիւնք միութեան անանի դժուարութիւններն եւ նոյնի շատ եւ գրեթէ յանշուն բազմապահեցին:

Բ. Նյոյ եկեղեցական իշխանութեան ճեռքը ի սկզբանէ անտի գործուած թէ եկեղեցական եւ թէ քաղաքական իրողութիւնը Համայն եկեղեցական համարականութիւնը յանհարին սոսկալի ներկայացոցին Հայոց Ազգին՝ որ ամէն բան միան չեւ իր թագաւորութիւնը զոհած է, բայց ոչ իր եկեղեցոյ անկախութիւնն, ինքորինութիւնն ու իրաւունքներն, ինչոք չափ պահպանելով զանանք:

Զայսոսիկ համառօսի պատիւ ունիմ հաւորուել Զեր:

Խալով յարաժամ

Զերդ վեհութեան

Խասդիղ, Ազգօթարար եւ լարեկամ 1868 ԳԵԿՍ. 10. խոնքհ ծառայ

ՆԵՐՍԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ

Քարոզիչ խասդիղին:

Առանց անդրադառնալու Հասունեան եւ Հակահասունեան հին վէճերուն, որոնք արդարեւ մեր ժամանակակից պատճութեան մէջ թողած են ոչ նուազ սիրառիթ սեւ սեւ էջեր,

Թայլ կու տամ ինձ ըսել, թէ ներսաւ Եպ. Վարժապետանի այս նամակը, 41 տարի յետոյ այսօր, որչափ հինանալի է, եւ որչափ խորհրդաւոր:

Անոր ծոյին մէջ կ'երեւակայեմ զդալ շոնչ կ'որ միութեան կնևունակ հոտը կը բուրէ, լսել ձայն մը՝ որ հայկական համբայախութեան լունդ հանուուր միութեան քաղցր ազդակը կը հնչեցունէ. ինչ քաղցր շոնչ... ինչ անցյ ձայն...:

Այժմ առաւել քան երբէք, թուրքիոյ ազատագրութեան այս վաեմ բայց բազմափրկուան գնաժամաներուն մէջ, երբ թուրք բռնակալութեան զաղէի ու քշասական մէկ մացորդը նորէն հայ անմենալերու կեակը կը խզէ, եւ խուժգուժ կատարութեամբ մը Հայ անմեղ արիւնակարմիր կը ներկէ կիլիկեան մեր տուրք հողերը, ահ այժմ առաւել քան երբէք հայը հայուն փարելու է գրկապինդ, հայը հայուն միանալու է սրատապինդ, որ կրօնի, որ եկեղեցիի ալ որ պատկանի:

Ուշագի սիրանական էր, այն չոյ ծողովն զըր Սամանայի շարդին աղաքաւ գումարեցին Հայ, Հայ-կաթողիկէ, Հայ-բողոքական պատգամաւորութիւնները բերայի Ա. Երրորդութեան մէջ Ապրիլ 5/18 ի կիրակի օրը: Ինձ այնպէս կը թուի թէ առաջն անդամն էր որ կ. Պօլաց մէջ տեղի կ'ունենար այշչափ խորհրդաւոր, այշչափ պատկառելի Հայ ժողով մը, որ այլադաւան Հայեր մէկ սիրտ, մէկ հոգի, մէկ զոգի ու գուգութեամբ եղած, միեւնյա ցաղը կը զգ այլին սասարկի, միեւնյա աղի արցունըր կու լցոյն ճառնապէս, եւ շուռով՝ շատ շուռով իւռեկին, օգնութեան փութալ Թալանուած, անգիրէն շարդուած եւ հրդեհուած ակիլիկեան Տէկ Հայութեան:

Քանի՞ վէհ էր տեսնալ այդ օրը տարբեր եկեղեցներու պատկանող Հայ կիլիներ՝ քով քովի, սիրտ սրտի, ձեռք ձեռքի, որ կիլիկոյ դաշուը քարուքանդ ընող հայկական սոսկալի շարդին սիրակին համար միաշունչ եւ միաձայն աղաղակ կը բառնային...

ախ կիլիկիա, վան կիլիկիա
Աշխարհ որ մեզ ետուր արեւ:

Ճշմարտապէս ազգային ժողով՝ այդ օրւանն էր, հարազատապէս Հայկական ընդհանուր ժողով՝ այդ օրւանն էր, սուրբ ժողով մըն էր այդ ժողովը օծուած ու նուիրագործուած ըլլարվալ կիլիկիս Խորխողուած Հայերուն ուղինինարուղին արիւնովը...

